

# Պ Ո Ն Ա Ր Ա Ր Ո Դ



Ողբանըւէր կոհակէն կոծուած ժայռի մը վըրայ  
 կը նըշմարէ նաւաստին հեռուանց շիրիմ մը ճերմակ,  
 ջոր ալիքները բերեր ու զետեղեր են ափունցն.  
 Ամանակէն տակաւին չէ թշխացած վէմն անձուկ,  
 Եւ բաղեղին ու փուշին կանանչ հիւսցին ներցեւով  
 կ'երեւայ ցուպ մը ջախջախւ:

Հոս կը հանգչի... չըկայ ՚նուն... անունն. երկրին հարցուցէր.  
 Աքիներանգ տառերով արձանագրուած է անի  
 Տանայիսի ափերէն կեղարի սարը մինչեւ,  
 Պրդինձի վրայ եւ կուճի, կուրծքին վըրայ քաջերուն,  
 Մինչեւ սըրտին անզամ մէջ զերիներու ճահուկին,  
 Ջոր իր կառցին կ'առնէր տակ:

Թո՛ղ զոյզ մը մեծ անուններն՝ որ դար դարու կը յանձնէ,  
 Երրե՛ց անուն մը՝ զոր հոս արտասանէր ամէն շուրթ՝  
 Կայծակներու թեւին վրայ այնքան հեռու չընախրեց.  
 Մահկանացու ոտք մ'երրե՛ց՝ զոր կ'եղծանէ շունչ մը լոկ՝  
 Չըշըրողմեց երկրի վրայ հետք մ'աւելի խորունկեկ.  
 Եւ այդ ոտքն հոն առաւ կանգ...

Հոն է... մանուկ մը զանի երեց քայլով կը չափէ,  
 Եւ իր ըստուերը չի տար մըրմունջ մ'անզամ թեթեռուկ.  
 Թըշնամիի մ'ոտքն՝ հանդարա՝ դազաղին վրայ կը կոխէ:  
 Ճակտին վըրայ շանթընկէց կը բրգայ ճանճը փոքրիկ,  
 Եւ իր ուրուն կը լըսէ շառաչը լոկ միակերպ  
 Խութը ծեծող կոհակին:

Սակայն դուն մի՛ վախնար, ո՞վ ոզի զեռ եւս անհանդարտ,  
 Թէ ես լըոին վեհութիւնդ նախատելու եմ եկեր.  
 Ո՛չ. Քնարն երրեց չըկարդաց շիրիմներուն նախատինը.  
 Մահը ամէն ժամանակ եղաւ փառցի ապաւէն.  
 Ոչինչ պէտք չէ որ մինչեւ հոս յիշատակ մ'հալածէ,  
 Ոչինչ... միայն ստուգութիւնն:

1. Լամարդին այս ստանաւորին թարգմանութիւնը և յաջորդ Ալոէն-Երկաթի «Beatrice»-ն՝ յատկապն պատրաստուած էին՝ մին՝ Նարուէնի, և միաբ՝ Տաղեղի նուիրուած «Բազմավէպ»ի զոյզ թիւերուն համար. Սակայն աեղույց անձկութիւնը ստիպեց զմեզ այս անգամուան թողոււ.

կը ծըրարէ կը ծածկէ ամպ մը շիրիմդ ու որրանդ,  
թայց փայլակի նըման դուն ցատկեցիր զուբս փոթորկէն.  
Դեռ անանուն՝ աշխարհի վըրայ շանթեր տեղացիր:  
Այսպէս նեղոս որուն ջուրն ըմպեց Մեմիկա՝ բեղնաւոր,  
Անոն չառած տակակն կը գնուացնէ կոհակներն  
Ամայրին մէջ Մեմոնի:

ինկած էին աստուածներն եւ զահոյքները դատարկ,  
մեզ իր սրաթողիչ թեւերուն վըրան առաւ Յաղթութիւնն.  
Բրուտոսական զըրոհի մը պետն ըրաւ փառքն ըզցեզ:  
Այս զարն՝ որուն հոսանքին փըրփուկն ընդ քաշը կը տանէր  
Բարբեր, պետեր, աստուածներ... նըհանջելով դէս իր ակն  
Առջեւըդ քայլ մ'ետ զընաց:

Մոլորութեանց դէմ անհուն դուն մըղեցիր պատերազմ,  
Գոռ Յակորին նըմանակ ըստուերին դէմ կըռուեցար.  
Խուճապ՝ ցընորք մահացուի մը ծանրութեան տակ փըլան.  
Եւ այս բոլոր մեծամեծ անուանց պըղծիչըդ վըսեմ  
Զըւարնացար անոնցմով, ինչպէս որ աշն անօրէն  
Անօթներով խորանին...

Այսպէս անզօր ցընորքի մը մոլուցըին մէջ շամբուշ  
Մինչ զառամ զարն իր ձեռքով կը պատրուէ ինքըզինք  
Ազատութիւն գոչեւով ցըլթաներուն մէջ երկաթ,  
Յանկարծակի կ'ընդուսանու կ'ելլէ հերոս մը հողէն,  
Յուպովի անոր կը զարնէ..., ան կ'արթըննայ, եւ կու տայ  
Ճըշմարտութեան՝ ցնորքը տեղ:

Վաշ, թէ տալով այս մականն օրինաւոր ձեռքերուն,  
Եւ դընելով ասպարիդ վըրայ զոհերն արքունի՝  
Սուրբ իսոյրին կենոս սըրբած ըլլային քու ձեռուըներդ,  
Արքաներու վըէժիւնինիք զինուոր, մեծ քան արքաներն,  
Ինչ աստուածեան բուրումով, ինչ ջինջ թագով փառքը ինք  
Պիտի պսակէր քու ճակատու:

Ազատութիւն, փառք, պատիւ, բառեր՝ զոր մարդ կը պաշտէ,  
Կը հընչէին քեզ համար զերդ շըկանիւն պըղինձի,  
Որուն հեռուն կը կըրկնէ ձայնն արծագանզը ապուշ,  
Չուր առաւիր ականջիդ զարկաւ բարբառն այս լեզուին,  
Որուն ծանօթ էր միայն արեկ շաշիմը սուրի  
Եւ փողին գոռն առնական:

Քամահելով՝ սէգ գոռող՝ հիացութերն աշխարհի՝  
Երկրի վըրայ դուն միայն բազմն ունէիր պետութեան,  
Կը բալէիր, եւ քեզի լոկ խոչընդուն էր ոսոիւ:

Կը թըռչէր կամքը նըման ճախրընդուղորտ սըլարի,  
Որ կը թեւէ զարնել կէտն աչքէն դիտուած, մինչեւ իսկ  
Սիրող սըրտի մ'ընդէջն:

Արքայական տրխորոթեանդ ի փարատումըն երբեք  
Զըգինովցուց քեզ բաժակը կոչունքին խրախութեանց.  
Աչուիդ ուրիշ բոսորով կ'անձկար սրարդիլ՝ ըզմայլիլ.  
Նըման կանգուն զինուորին որ կը հըսկէ զինազգեստ,  
Գեղեցկութեան դուն ժըպիտն ու արցունցները տեսար,  
Դուն անժըպիտ՝ անհառաւ:

Կը սիրէիր զուն միայն երկաթին շաշն, ահազանգն,  
Այզուն նըշոյլը փարփառ զէնուզարդին վրայ ցայտուն,  
Եւ կը զըռուէր կը շոյէր ձեռքդ երազուուն նըժոյզդ,  
Երբ ծըփանցները վէտվէտ տըրմոյն ու թաւ բաշերուն  
Կ'ակօսէին ինչպէս հով արինազանդ սերտ փոշին,  
Ուստի պողպատ կը փըշրէր:

Մեծցար առանց հաճոյքի, ինկար առանց տըրտունջի,  
Մարդկային ոչինչ քու հաստ զըրահիդ տակ կը տըրովէր.  
Դուն չունէիր սէր եւ ոիս, կ'ապրէիր լոկ մտածումի,  
Ինչպէս արծիւ որ կ'իշխն երկինցին մէջ ամայի,  
Ակնարկ մը լոկ ունէիր՝ որով երկիրըս չափես,  
Եւ ճանկեր՝ զայն զըրկելու:

Մէկ սստումով նետուիլ զեր կառքին վըրայ յաղթութեան,  
Շանթանարել տիեզերքն իր փառքերուն շողինով,  
Տըրիրուններն, արցանները նոյն ստքով կոխոտել,  
Լուծ մը դարքնել ջըրդեղուած ատելութեամբ ու սիրով,  
Եւ կաշկանդող պախուցին սարսափին տակ զոփացնել  
Ժողովորդներն ապլաստամբ.

Եւ մըտածումը եւ կեանցն ըլլալ դարու մ'համօրէն,  
Բըթել դաշոյնը, ջլատել ջարդել նախանձն յաշաղկոտ,  
Խախտել, պընդել տիեզերը վարանոտ եւ տարտամ,  
Ուրուցնդոստ կայծակին մահասարսուս շողիւնով  
Քսան հեղ խաղալ աշխարհի բախտով ընդ հենգն աստուածոց,  
ինչ երազ... այս էր քու բախտու:

Ինկար բայց դուն, ինկար այդ վըսեմական բարձունքն,  
Այդ ամայի ժայռին վրայ նետուած մըրըկին մոլուցէն,  
Տեսար որ քու սոսիններդ կը բըզէկտեն պատմուանդ,  
Եւ բախտն՝ աստուածն այս միակ՝ զոր պաշտեց քու քաջութիւնդ,  
Իրբեւ յետին շընորհ քեզ պարզեւեց այս վայրն անձուկ  
Ընդ մէջ զահին ու ջիրմին:

Ո՞հ, ո՞վ պիտի տար ինձի չափել հոն քու մըտածումդ,  
Երբ քու անցեալ մեծութեանըդ յիշատակը կու զար  
Վրաղ իուժելու իրը իսայթ խըզի հեռու շոխնդներէ,  
Եւ մինչ թեւերդ կը մային լայն կուրծքիդ վրայ խաչաձեւ,  
Մազբափ ու մերկ ճակատէդ մըտածումն ճակած կար՝  
կ'անցնէր սոսկումն իրը ցայզ:

Ինչպէս հովիւ մը կանգուն ափին վըրայ խորանդունդ,  
Կը սեսնէ ստուերն հեռուէն որ կ'երկարի ջուրին վրայ  
Ու կը ծրփայ մըրըրկոտ զետին հոսանքն ի զար սուր,  
Այսպէս քու վեն մեծութեանըդ ամայի զազաթէն,  
Ըստուերին մէջ անցեալին վշնոտելով դուն ինցըդ քեզ  
կը յիշէիր օրերն հին:

Կ'անցնէին քու առջեւէդ անոնք զերդ յաղթ ալիքներ,  
Որոնց ծայրերը ծովուն վրայ կը ծրփան լուսածոր.  
Մըտիկ կ'ընէր քու ականջդ անոնց մըրմունջը հեշտին,  
Եւ փառահեղ ճաճանչով մը քոլալով ճակտիդ վրայ  
Մէն մի կոհակ կը բերէր քեզի պատկեր մը պայծառ,  
Զոր կ'աշէիր պիշ երկայն:

Հոս դուն խարխուլ կամուրջի վրայ շանթին ձայն կու սայիր,  
Կ'արթենցնէիր դուն սուրը անապատին փոշիներն,  
Յորդանանու շբերուն մէջ կը սըրսըփար քու նըժոյզդ.  
Հարթ հաւասար կ'ընէին հոն սեպ զազաթ մը ցայլերդ,  
Անյաղթելի սուրը հոն կը փոխէիր ճականի:  
Հոս... բայց յանկարծ ինչ սոսկում:

Ինչու ճամար կը շըրջես արդեօց շըլմոր աչուզներդ,  
Ուրկէ եկած այս զալուկ՝ ճակատդ իր մէջ կը սըողէ.  
Ինչ տեսար դուն յանկարծոյն սոսկումին մէջ անցեալին,  
Լըման քըսան քաղաքի աւերակները ծխաշունչ,  
Կամ մարդկելէն արինով վըրփրակուտակ դաշտ մ'անծայր.  
Բայց փառքն ամէն բան շընչեց:

Կը ջընջէ փառքն ամէն բան, ամէն բան բաց ոճիրէն,  
Բայց իր մատն ինծ կը ցուցնէր զոհի մը դին անկենդան.  
Երիտասարդ մը, հերոս մ'ամրիծ արեամը թաթառուչ.  
Ալիքն որ զայն կը տանէր, կանցնէր կ'անցնէր անդադար.  
Եւ վըրէժիւլնդիր կուակն յար իր անցնելուն կը նետէր  
Անոր՝ անունը Գոնտէ...

Կարծես ի բաց ջընջելու համար արատ մը կապուտ,  
Իր արագ ձեռքը յաճախ կը տանէր իր ճակտին վրայ.  
Բայց արեան հետքն իր մատին տակ կը ծընէր վերըստին,

Եւ իրեր զըրշմ մը՝ ձեռքով մը կընքրւած գերազոյն  
Անջընջելի այն կաթիլն՝ ինչպէս թէ թագ մը՝ զանի  
կը պսակէր իր ռճիրով։

Ասոր համար, բըռնաւոր, մըթնեց շողինը փառքիդ,  
Եւ պիտ' ոճիրը ձբգէ տարակոյսի տակ հանճարդ.  
Ամենուրեց հետեւի պիտի կառքիդ զիծ մ'արեան.  
Եւ քու անունդ՝ խաղալիկ յաւերժագոռ փոթորկի,  
Մարիսոն՝ կեսարու միջեւ պիտի դարէ դար  
Տարուբերուի յարածուի։

Մեռար սակայն, մեռար զուն խառնաղանճին գծում մահով,  
ինչպէս հընձողը կ'երթայ ի իշնդիր իր թոշակին,  
Եւ կը մրափէ մանգաղին վըրայ զեռ վարձը չառած.  
Արիւնըոուշտ քու սուրովը զինուեցար լուս ու մունջ,  
Եւ դատաստան խընդրեցիր եւ կամ թէ վարձ խընդրեցիր  
Բզբեզ զըրկող Աստուծմէն։

Կ'ըսեն թէ հուսկ օրերում հոգեվարքին իր երկայն՝  
Յաւերժութեան առջեւ ինց ու իր հանճարը միայն,  
Թուեցաւ թէ իր աչուբները դէպ երկինք բարձրացան.  
Նըշանը սուրը փըրկչական զըպաւ իր խըոխս ճակատին...  
Եւ լըսուեցաւ մինչեւ իսկ որ կը սկըսէր բերնին վըայ  
Անուն մ'... որ չէր աւարտեր։

Աւարտէ, օն... Աստուծ ինք է թագաւոր եւ պսակիչ.  
ինց Աստուծ տէր պատիմի, ինց Աստուծ տէր ներումի.  
Դիւցազներուն եւ մեզի ունի տարբեր կըշիներ:  
Խօսէ՛ անվախ. ան միայն ըզբեզ կըրնայ հասկընալ:  
Եւ բըռնակալ եւ գերի ունին համար մը տալիք.  
Մին ցուպին, միւսն՝ երկաթին։

Փակ է դագաղը. Աստուծ դատեց զանի. լըսութիւն.  
Կը կըշուին նըժարին մէջ իր յանցանքն, արութիւնն.  
Հոն թող տըկար մահացուաց չըմօտենայ ձեռքն այլ եւս  
Ո՞վ կըրնայ, ո՞վ Տէր, չափել քու զըթութիւնդ անսահման:  
Եւ դուք, իին պատիմեր, ո՞վ գիտէ թէ հանճարն ինց  
Չեր լաւութեանց մէկը չէ...»

Թրգմ. Հ. Ա. Ղազակնան

ԼԱՄԱՐԻՆ

